

ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻՒՆ

ԱՏՈԼՖ ԲԱՌԻՄԳԱՐՏՆԵՐԻ

ՄՈՎՍԻՍԻ ԽՈՐԵՆԱՑԻԱՑ ՊԻՏՈՑԻՑ ԳՐՈՑ ՎՐԱՑ

(Տեղ 20)

ԱԽԱԿԲՐԹՈՒԹԵԱՆՑ առաջարկութեանց ընտրութիւնը և յառաջբերութեան եղանակը, ինչպէս յայտնի կը տեսնուի այս ցանկէս և այս օրինակէս, մեզ ծանօթ յունարէն ճարտասանութեան սահմանաց վրայէն եղած է: Սուրբ Գրոց և հեթանու սական առաջարկութիւններ իրարու հետ խառնելու մասին՝ կրնամք զՄովսէս յիրաւի նմանցունել Նիկողայոս իմաստակին, որուն երկոտասաններորդ Նախակրթութիւնը ըստ Վալյի, Rhet. I. 494, հաւասարապէս հետևեալ վերնազիրն ունի. Տինաց ան էլու լօգոս օ՝ Աճրաստու նւիշունաւ Թղթաւու ու մի էանւան տարինաւ տօնս պեսնուա՞ Արշեւս, իսկ երեքտասաններորդն, (Ընդ. էջ 199), Տինաց ան էլու լօգոս ն ծեռուկոս, ու մետքալուն օ հրիտան ունձար է օնոն ուս տօն շօմոն. Այս զանագանութեամբ միայն՝ որ Մովսէս փոփոխութիւնը մոցունելու ժամանակ աւելի ևս ազատութեամբ կը վարի, և հարկ է զրուցել, նոյն իսկ հեթանոսական առաջարկութեանց համար հնոց վկայութիւնն՝ ի Սուրբ Գրոց առած ժամանակն, ոչ երբեք կը նշանակէ թէ վերոյիշեալ հեթանոսն Սուրբ Գրոց այս ինչ տեղույն հետևած է:

Վերջաբանին միայն նախագուռն յիշենք աստ, որովհետեւ նշանաւոր էմէ, և որ միայն կրնար յուսացընել զմեզ գանել՝ ի հինգերորդ դարուն հայողգի մի յուսումն ճարտասանութեան պարագեալ. և կսուստստի ի բարձրագոյնս վերաթեկելով գեղեցկապէս գեղագարեսցես ընդ երջանիկ պարս պերճացելոցն երգարանել՝ ի պարերգակն ճեմարանի: Յորում բանապանցն խոհականութեամբ արհեստապէս ճարտասաննելով իմաստանեմն երամոց յաւէտ դրուատիցիս ի բանին հոգեպատումն, ընթերցասէր կրթականութեամբ՝ հանդիպելով՝ ի գուապարս բանամարտիցն՝ ըմբերանեսցես հանճարեղ բանիւ զրանին պանծացեալմն: Հասեալ՝ ի բենազն աշտիճան, ուր

¹⁾ Բենազնբառն (580, 15) բաղադրեալ բառ մ'է, և նորա բազադրութեան առաջն մասին նշանակութիւնը անծանվէ է բոլորովին, իսկ երկրորդին՝ հակառակ իմաստից: Ըստ ազն (սեռ. ազին) վերջաւորութեան պէտք է այս բառու համարել իրեն բազադրեալ ածական մի, ինչպէս կազմուած են հայկազն (Մովսէս Խոր. Ա. 20, 44, 31), դիցազն (Ընդ. Ա. 11, 23, 8), բազաւորազն (Աւետ. Յովէ. Դ. 16), բառերն: Բայց ասոր հակառակ է՝ որ յետագայ ազն բառին բազադրութիւնը կարենար լինել ածա-

զկացրգոցն կատարելով, և բարեպաշտ փութով տօնասէրս անձանց, բարւաքյարմարեցիս գովասանական հանդէս: Արդ՝ ի յոքնախումբ ժողովարանի համօրէն քահանայազարդ դասուց՝ ի բոլոր տղատերամն երաստից երանաւէս ձայնիւ բարեբաննեսցիս: Եւս՝ ի դատողականն ատենի ըստ ներագրելոց օրինաւոր կրօնից արտօղատել (ես կընթեռ նում արտօղատեալ 580, 22) զիրախոյզն ինզիր, ի պատիւ նախաթոռոցն յաջորդեսցիս: Նովին գեղապանծ հրճուանզք եղիցիս պարծանք համատուուեայց, և բաղձալի արհեստաէր համբակաց, ընդհանուր հոչակելով դիտողական համբաւով: Այս է նախագուռն կըրթարանիս, և ասպարէզ ենթաւայս իրի հաետորականին հանգիսաւորաց, համանգամանյն ուշեղագոյն պարմանեացն: Ի յայս ներակըրթեալ երկասիրաբարա՛ հետեւելով վարդտափեախ քոյին Մովլսէսի, բոլորեսցիս քեզ պասկ հոգեծաղիկ վարսագեղ՝ ունել՝ ի ներ անձինդ, ովք թէոդորէ ։

Յետոյ կանցնի Մովլսէս վերոյիշեալ ագռաւի առասպելին, որ ըգթէոդորոս պիտի արտապնդէ ընդդէմ փորձութեանց, և այս պարզապէս ցրելու համար այս օրինակաց ժողովածոյն, փոխանակ անոնց հետեւելու: Սակայն արժանի է դիտել՝ ի մասնաւորի որ քարոզի համար ճարտասանական աեղեաց որ և է ակնարկութիւն կը պակսի. Մովլսիսի մի ճարտասանական արուեստն յայտնապէս իւր ինքեան նպատակ եղած կ'երևի, և յետոյ ուրեմն կը զրոյցէ ինքն՝ թէ պէտ անշարիք՝ թէ այս արուեստու զարգացած է Հայոց մէջ անջատեալ՝ ի քարոզէն:

Արդ այս ճարտասանութիւնը, որ ապահով կերպով Մովլսիսի մը գործ է, որ էր նախ քան զիերէսո, բայց արդեզք ստուգիւ Մովլսէս խորենացի պատմագրին է: Հայոց աւանդութիւնը առանց նախնաբար այս հարցմոնքս գլխովին՝ ի նկատի առնելու, խորենացւոյն կը վերաբերէրէ զնարտասանութիւնը, բայց պէտք է ենթադրել որ հեղինակաց նոյնութեան ընդունելութիւնը անոնց համանուն լինելուն վրայ կը կայանայ, և թէ ապացուցանելու պաշտօնը անոնց կը պատկանի, որք կ'ուզեն նախսակրթութեանց հեղինակ Մովլսէսը բաժնել պատմագիր Մովլսին: Արդ Զօհրապ իրքն հմտ զիտնական, որ մինչեւ յարդ այս Հոետորութեան վրայ ունեցած առանձինն ծանօթութեամբ ցըցուց թէ Հոետորութիւնը հանդերձ ոնց մեծագոյն տարրերութեամբ պատմէին կը վերաբերի, յար և նման է զոտանել նման: Կըսէ նա բազգամելով նորա ոնք պատմութեան հետ (՚ի տպագրութեան 1796 տարւոյն, յառաջարան, 8, 22): Ոյրուն հոկառակ շատ չի զօրեր այն կամ կամ գոյական: այս բանս թէ պէտ փոխարերսրար իսկ շառաւած լինի, սակայն և այնպէս չէ մարթ որոշել իրքն մերձաւոր աստիճան մի: Կայն անտեղութենչն զերծ չէ նաև Միթթարեանց կարծիքը, թէ թէմազենեղած լինի (բաղդատէ Նոր Բառգիրք. Հա. Ա: Վենետիկ. 1836, էջ 481... բենազն): այս բառս հոս միացն կը աեսնուի Գանձարանին սպան տեղույն վկացութեան համաձայն:

Հեղինակութիւնը, որ առ Հ. Գարեգնի (Նոյն Երկասիրութիւն. Ա. 269, 7 ...) կ'ըսուի թէ ումանք (Հ. Գարեգնին չի, յստաներ թէ որմնք են) անցն պատճառաւ: կը զլանան զնարտասանութիւնը պատմագրին, և այս կը հաստատուի այնու եթէ Լանկլուա Հ. Գարեգնի այս տեսութիւնը և ոճոյ զանազանութիւնը՝ որ յայտնապէս կը տեսնուի Պիտոյից գրոց և Պատմագրութեան մէջ (Անդ. 269, ...) վաւերացուցած լինէր (Coll. II. 49 a. 23 différence de style qui se fait remarquer entre l'Histoire de Moïse et le Traité de rhétorique) խօսելով, առանց ժանուցանելու թէ Զօհրապ ասոր հակառակը պաշտպանած էր: Իսկ հանդերձ այսու կան այժմ ըստ կանոնի իրաց մասնական տիպք անց գրութեան: ուստի այսպիսի իրողութեան մէջ նոյն իսկ Զօհրապի կարծեացը այնքան կտրեւութիւն չեմ տար, մասնաւանդ այնու զի եսիսկ ըստ բազմապիսի ուսումնասիրութեանց ի վերայ պատմութեան և հարտասանութեան, այս կրկին գործոց մէջ ոճոյ տարբերութիւն գտնել չկրցայ: — Սահմանքն բնականաբար իրեն զլիսովին օաար նկատողութիւն անազատ ոճով գրուած են: — Բայց այժմ բարեբաղդաբար յունական հեղինակներէ փոխառութիւններ կան, որք թէ՛ի ճարտասանութեան և թէ՛ի պատմութեան ընդ առողջ կ'ենեն մեզ, զորս առձեռնպատրաստ ունինք ճարտասանութեան հարազատութեան խնդիրն որոշելու ազերաց ըննութիւնը օգտակար ընելով այլոց:

Մովսիսի խորենացւոյ Հայոց պատմութեան¹⁾ բնագիրն առաջին անգամ՝ ի լոյս ընծայութցաւ Թոլմաս Վանանդեցւոյն ձեռքով, յԱմսդերտամբ յամին 1695, իրը միակ ձեռագրի տպագրութիւն, որ Մովսիսի ձեռագրաց արտաքոյ կարգի խանգարեալ դասին ուղղակի կը վերաբերի: և բայց իմ քննութեանց՝ այս դասուն կը վերաբերին, բայց ի այժմ անյատացածէն՝ որոց տպագրութիւնն կայ, նաև յամին 1699 գրուածն, և ոչ թէ 1697, ինչպէս որ նիւման (Versuch. էջ. 50 Առմ.) կը գնէ, Մովսիսի ձեռագիրը, որ կը գտնուի Լայպցիկի մատենագարանին մէջ, և զոր, (Հնորհակալ եմ վերոյիշեալ զրատան վարչութեան մեծ առատաձեռնութեանը) կրցայ բաշդատել. և գարձեալ Յակովը կարենեանց և Բաղդատուքիւն և առմուքեան Մովսիսի խորենացւոյ ի տպագրելոյն ի վեհետիկ ընկ երկուց ձեռագրաց, Տփղի 1858), հաւաքած կրկին ձեռագրաց երկրորդը:

¹⁾ Յանորդ թերթերու մէջ ալ իր վաւեր ժամացեալ կը համարիմ զայն: Տես Լանկլուա (Introduction in Collection des historiens anciens et modernes d'Arménie, tom. II. Paris, 1869. R. 47-52), Կուաշմիթ (Ueber die Glaubwürdigkeit der armenischen Geschichte des Moses Choren). Կուաշմիթ (Moses of Choren in Encyclopaedia Prittanica, ed. IX. tom. XVI (1883) p. 861-863). Վէդդէր (Moses von Choren der Geschichtschreiber Armeniens, in wirschl' Lehrbuch der Patrologie und Patristik Band III. (1855, p. 239-251). Այս ենթագրութեամբ կ'արդարանայ մինչև արդ Մովսիսի պատմչն վաս ի մէջ բերեալ ամէն հաստատական նկարագիրը:

իսկ թովմաս՝ բաց աստի՛ իւր տպագրութեան մէջ արդէն խան՝ դարուած սոյն բնագիրը՝ իրեն կողմոնէ ալ (զէթ պատճառաւ մի) վերստին խանգարեց, յետ Սամուելի Անեցւոյ Մարաց Խագաւորաց ցուցակն առ Մովսիսի Խորենացւոյ (Ա. իթ. 44, 18 ...) — այսինքն է՝ ի նկատի առեալ գրութեան սխալները, որ կան ասու անխարհար — մինչ ցարդ ինծի ծանօթ եղած Մովսիսի թէ խանգարեալ և թէ անխանգամ մնացած ամենայն ձեռագրաց մէջ հետեւեալ ցուցաւ կին համաձայն է. Վարրակիս, Մոդակիս, Աստիկաս, Գեղվկիս, Փրաւրստիս, Կրաք, Աժդանակ. Ասոր աղբիւրն ծանօթ է բոլորով վին, որովհետեւ Մովսէս Մարական ցուցակը Եւսեբիոսի ժամանակագրութենէն միայն օրինակիր է (տպագրութիւն Աւգերեանի. Ա. 49 — Շէօնի. Ա. 64), բայց սակայն զՅօսարմու գուրս ձգեր է: Եւսորա պակասաւթիւնն ի ձեռագիրս Մովսիսի օրինակուաց թերութենէն պատճառած լինելը՝ կը ցուցընէ Սոնեփանոսի Տարօնեցւոյ ՚ի Մովսիսէ և յԵւսեբիոսէ միանցամոցյն քաղած՝ և խառնակ անկարդ կերպով մեզ աւանդած Մարաց ցուցակը (տպագրութիւն Շահնազարի. Փարիզ 1859, Էջ 32, 5). Վարրակէս, Մոդակէս, Հուկայիմու, Դեկոս, Փրաւրտէս, Կուսարկաւրէս, Աժդանակ. յարու մղարձեալ Յօսարմու Մովսիսի նախնական օրինակին համեմատ գուրս թողուած է, թէպէտ և Սոնեփանոս ուղղուկի յԵւսեբիոսէն առ Մովսիսի օգտուած է, որ զայն յառաջ կը բերէ, և ուրիշ առիթ.

1. Մովսիսի ձեռագրաց խանգարման ժամանակն՝ այս յաւելուածով « Ոչ գիտեմ էր ազագաս՝ ՚ի Քանիդաց » պիտի սահմանուի, զոր Սամուել Անեցի ՚ի Մովսիսէ խորենացւոյ և Ցովաննէս կամոզղիկոսէ համառատած ժամանակագրութեան մէջ (գրեց յ' 1877 յետ Քրիստոսի) ներմուծեց Մովսիսի խորենացւոյ (Բ. 7, 78 Ճ) Գրերունիս բառէն մերջը՝ իրեն յատուկ կարծիքն առաջին գէմքով խոսելով (տես իմ գրուածո «Dr. Lauer und das zweite buch des Moses Chorenazi» Leipzig 1885. թ. 14, 13), և այսպէս Մովսիսի բնագրին մէջ բերուած աեւզոյն մէջ են սարդեցաւ խանգարեալ ձեռագրաց գասին մէջ եղած « ոչ գիտեմ էր ազագաս. յաւելուածը՝ իներբս սոսորն կը գանուս սահմանը, թէ իւր ներկայացընող ձեռագրաց մին, այսինքն է. Տփփսեցի Յակովեան Խաչատուր քաշանային Բ Թուով ունեցան ձեռագրին, զոր Կարենինանց յայտնեց համաձայն իւր յԵւսոսակարանին Ա. Ներսիսի լամբրոնոցւոյ (14 Յուլիս 1198 յետ Քրիստոսի) համար օրինակուած մովսիսէն ձեռագրէ մի արտագրուած է: Բայց նոյն իսկ արտագրութիւնը յամին 1670 կամ 1673 յետ Քրիստոսի եղած է, այս բան Կարենինացի լուսարան վթենէն սառադիւ շինացուիր, վասն զի նորս գրութեան թուականին վրայ տուած սոսաշին աեղեկութիւնն (ձերյիշեալ գրուածին մէջ, 6, 22) երկրորդինէն (անդ էջ, 11, 25) երեք ամօք կը տարբերի, սակայն վերջին թուականն աւելի ճիշտ կ'երեկի: Իսկ զպատճառան (ուրոց համար իմ վերյիշեալ գրոց մէջ, էջ 12, Մովսիսի բնագրին այս գիտնական ուղղագրութիւնը Ա. Ներսիսի Լամբրոնոցւոյ ընծայեցի, վասն զի կը ներկայացընէ խանգարեալ ձեռագրաց գալը՝ առանց ինգիր ինչ յարուցանելու): ուրիշ առթիւ մի կը մտածեմ կարգել առանձին:

ներով, (ինչպէս որ այլուր ցուցած եմ), կը համարձակի առաջար-
կութեան մի մէջ լովսիսի ձեռագրէն՝ անցնիլ Եւսեբեայ բնագրին
իսկ լովսիսի զՅօսարմոս 'ի բաց թողլուն միակ պատճառն այս եղած
պիսի լինի, որ նա իրմէ յիշուած (Ա. ի. 44) Արմաւրայ հոյիսազն
թագապասակ քրմապեաթին Յօսի հետ (որ յերիտասարդութեան Ընու-
շաւան կը կոչուէր), նոյն համարած է, և այնու կարծած է՝ թէ այն
անունն սիրալմամբ տեղի ունեցեր է Եւսեբեայ Մարաց ցուցակին
մէջ միայն :

Մովսիսի կրկին դասու ձեռագրաց այս միաձայնութեան հակա-
ռակ՝ այժմ՝ վերոյիշեալ տպագրութիւնն (Էջ 53), հետևեալ Մարաց
ցուցակը կը դնէ. Արքակիս, Մենաշակիս, Յօսարմոս, Արտուրկաս,
կարդիկեաս, Դէռվիկիս, Արտուրենիս, Կվաքստիս, Աժդահակ: Աստ
յայտնապէս կը տեսնուի՝ թէ Թովմաս 'ի սէր համեմատութեան՝
Մովսիսի մացած ձեռագրաց մէջ պակասած կրկին անուանքը՝ զՅօ-
սարմոս և զկարդիկեաս՝ ներմուծեր է՝ հանելով մի այլ ազրերէ, և
ինն անուանս յառաջ բերեր է, մինչդեռ Մովսէս ինն հայ թագաւո-
րաց գիմաց՝ եօթն Մարաց թագաւորներ կը դնէ: Բայց Թովմաս վա-
նանդեցին այս կրկին նորամուտ անունները Սամուէլ Անեցիէն (ձե-
ռագիր Ա. Ղազարու, թիւ 54. Էջ 367, 23... և Էջ 16 Զօհրապեան
թարգմանութեան, Միկան 1818) առած է: իսկ Սամուէլ իւր Մա-
րած ցուցակը Եւսեբեայ հայ քրոնիկոնին թագաւորաց ցուցակէն
(տպագրութիւն Աւգերեանի. թ. 18-19. - Շէօնի. Արք. I. թ. 14) ա-
ռած է. և քրոնիկոնին Արտիկաս անուան տեղ՝ կարդիկեաս զը-
նելով՝ բնականաբար առաջինը կը պակսի առ Սամուէլի: Այսպէս
ուրեմն Թովմաս, մինչդեռ զՄովսէս՝ Սամուէլի ձեռքով կը կարծէր
որբագրել ոչ միայն զՅօսարմոս անունը վերագրած է Մովսիսի, (զոր
նա կամզք բարձած էր 'ի միջոյ,) այլ և իւր մովսիսեան ձեռա-
գրին Արտուրիասին նոյնութիւնն՝ ընդ կարդեկեասի սամուելեան
ձեռագրին՝ շիմանալով, կարդիկեասի հետ իւր մովսիսեան ցան-
կին մէջ ուրիշ նոր անուն մ'ալ գրաւ, մինչդեռ արդէն կը գտնուէր 'ի
նմա՝ Արտուրկաս՝ աարբեր ուղղագրութեամբ: Միով բանիւ, Թով-
մայի տպագրութիւնը և անոր վրայէն եղածներն ('ի մէջ որոց վիս-
թանեանց տպագրութիւնն՝ Էջ 50, միայն ըստ Թովմա—Շրէօտրեան
բազգատառթեան վ մի աւելցուցած է Արքակիս անուան առջն), կը
ներկայացընեն մեզ 'ի Սամուէլէ Անեցոյ անվարժութեամբ կը ըն-
ակի խանգարեալ բնագրին Մարաց թագաւորաց ցուցակը: և ընդ
հակառակն Միկիթարեանց նոր տպագրութիւնը, յորոց է նաև Ֆլո-
րիփալինն յամին 1844, կ'ընծայեն մեզ զհարազատ բնագրին՝ զոր
Մովսէս աւանդած էր:

Ուրեմն թէ որքան կը տարբերի Մովսիսի խանգարեալ ձեռագրաց
այս քննադատութիւնն (զոր Ամսդէրտամի տպագրութիւնն և վերոյի-

շեալ կրկին ձեռագիրք կը ներկայացընեն), 'ի քննատադութենէ հարազատ ձեռագրաց, (զոր 'ի մէջ այլոց ամենեցուն՝ 'ի Ա. Ղազար գրտ. նուով Մովսիսի Հինգ ձեռագիրք կ'ընծայեն մեղ), լաւագոյն կը տեսնուի առ կարենեանցի. որոյ վերոցիշեալ երկասիրութեան մէջ երկրարդ օրինակ՝ տարբերութիւնքն (որ է մին 'ի ներկայացուցչաց խանգարեալ ձեռագրաց գասուն, յորմէ — յամին 1843ի Միթիթարեանց հրատարակութիւնն, — որոյ վրայ եղած է բազդատութիւնն և որ հարազատ գասու ձեռագիրքը միայն կը ներկայացընէ) ոչինչ պակասքան զի 18 եռիթեան սիւնս ութածալ բառադրոց կը զրաւեն. և նախ կարենեանց՝ զտարբերութիւնն ամբողջապէս չի տար, այլ միայն կարեորագոյններն ընտրելով, ինչպէս որ կը ցուցընէ զայս Լայպցիկի մովսիսեան ձեռագրին և կամ առաջին տպագրութեան հետ ըրած բազդատութեան համեմատութիւնն. եխնչպէսնոյն ինկն կարենեանց՝ նոյն երկասիրութեան մէջ (էջ 7, 24...) իրբեն իրեն տեսութիւն յայտնապէս կը հատոտէ: — ընդ հակառակն թովման-Շրէօտեան տարբերութիւնն բոլորովին անբաւական պատկեր մի կ'ընծայեն մեղ՝ կրկին քննագրատութեանս իրարմէ ունեցած ընդարձակ տարբերութեանց մասին. յետոյ ուրեմն (այսինքն Է՛ Մովսիսի տպագրութիւնն ընելէն վերջ) ճանչցաւ թովմաս Վանանգեցի մի այլ Մովսիսեան ձեռագիր, որ հարազատ ձեռագրաց գասուն կը վիրաբերէր, և իրեն նախկին տպագրութեան ձեռագրին և անոր մէջ եղած տարբերութեանց ցուցակ մի շինեց, զոր իւր Շրէօտէր բարեկամին հազորեց. անոտի ապա վիսթոն եղբարք ևս առին այն տարբերութիւններն եիրենց Մովսիսի պատմութեան տպագրութեան մէջ անցուցին (Լոնտրա, 1734): Այս թովմա-Շրէօտեան տարբերութիւնքս են, որը մասամբ վիսթոնեան Մովսիսի բնագրին մէջ նշանակեալ ձեռագրին հիստ' միասին թուեալ և մասամբ ու անոնց մէջ անցուցեալ են. և այս գիտուածիս մէջ ապա վիսթոն եղբարք միշտ ('ի բաց առեալ միայն զղիսաւոր վերնագիրն) նախկին տպագրութեան ընթերցումներն՝ զոյզ ընդ նշանակեալ տպագրութեան՝ իրբեն տարբերութիւնս յաւաղ կը բերեն. որը դժբաղդաբար մի միայն քննագրատիսան նիւթեր եղած են, զորս վիսթոն եղբարք նախկին տպագրութեան բնագրին սրբագրութեան համար կրցան զործածել Սակայն Լայպցիկի մովսիսեան բնագրի մասին՝ նորա Լուքրոզէն տեղեկացան; զայս ձեռագիրս 'ի ձեռին ունելով՝ նորա քանի մի դատարկ մասերը կրցածին չափ արգէն իսկ աւելագրութեամբ լրացընել յանացեր է. (Mos. Chor. Lips. fol. 47v. lin. 3-4). բայց վիսթոն եղբարք Լայպցիկի մովսիսեան ձեռագիրը տեսած չեն: Եթէ վիսթոնեան եղբարք նախկին տպագրութեան առընթեր Մովսիսի ձեռագիր մ'ալառձեռն պատրաստ ունեցած են, զոր ցուցընեն Սէն-Մարգէն (Journ. Asia. tique II. 1823, p. 338, 13). և իրմէ քաղելով նիւման (ձաշակ էջ. 48,

13). Կը հաստատուի մոնաւանդ յատուկ և բացայալտ լուսաբա-
նութեամբ մր՝ ՚ի նոյն իսկ վիսթոնեանց (Editio 1736, præfatio,
XXI. 10....) և այս մովսիսեան ձեռագիրս բաղդատուածէ նաև ՚ի
Յ. Շրէամէրէ ՚ի Գունձն արամեան լեզուի (Thesaurus linguae arme-
nicae, Amstel. 1711. p. 399, 4....) զոր վիսթոն եղբարք յէջ 110. Ա.
ծանօթ. իրենց տպագրութեան՝ կարեւոր համարեցան մէջ բերել:

Վենետիկոյ 1752ին տպագրութիւնն և բացարձակապէս նախակին
տպագրութենէն և վիսթոնեան բնագրէն վերստին արատաւորեալ
է, ինչպէս որ անոր յառաջարանէն իսկ կը տեսնուի (համեմատէ
վենետիկոյ 1883ին, էջ 268, Հայկական Դպրութեան յառաջարանին
մէջ բերուած մասին տպագիրն): Դարձեալ՝ Հ. Յովհաննէս Զօհրապ
առաջին անգամ՝ Մովսիսի պատմութեան համար պատրաստութիւն
մի հաւոքեց ձեռագրաց վրայ հիմնեալ քննադատութեամբք. բայց
նորա տպագրութեան համար սահմանեալ լուսաբանութիւնը վենետ-
իկոյ 1826ին տպագրութիւնն ՚ի գերե հանած է: Ուստի Նիւման
դարձեալ և յայսմ մասին շատ ներողամիտ է, երբ իւր ձաշակ հայ
դպրուրեանց պատմուրեան մէջ (էջ 49-50) կ'ըսէ՛ թէ Զօհրապ
այս տպագրութեան համար և երեք ձեռագիրք, որոց երկուքն շատ
հին էին, բաղդատեր է: Յիրաւի, Զօհրապ՝ ըստ իրեն տակաւին ան-
տիպ մնացած ինքնագիր գործոյն՝ երկու մովսիսեան ձեռագիրք ան-
ձամբ բաղդատուած է յամին 1815, որը և մինչեւ ցարդ կը գտնուին
՚ի Ս. Ղազար, թէ և շատ նոր, այսու հանգերձ լաւ գրչագիրներ են,
(այսինքն է, Ս. Ղազարու թիւ 863 ձեռագիրն, որ յամին 1683 յետ
Քրիստոսի զրուած է, և թիւ 1530, որ յամին 1664 զրուած է): ի հա-
կառակէն ունէր նա սոուգիւ, յամին 1303 յետ Քրիստոսի ՚ի կ.
Պօլիս գտնուած ձեռագիրն, որ մինչեւ ցարդ մովսիսեան ծանօթ
ձեռագրաց հնագյնն էր, և այժմ դարձեալ կորսուած է: Վենետիկոյ
մովսիսեան ձեռագիրն՝ զոր իրը յերկուտասաններորդ դարու գրուած՝
կը յիշէ Լանկլուա (Coll. II. 50. a not. 3), եղջերուաքաղ մէ՛. հա-
ւաքում մի՛ զոր նու ինքն ըրած չէր, այլ կւսերեայ քրոնիկոնէն (ed.
Mediol. præf. XII. not. 2) շատերուն ծանօթ կոստանդնուպոլսեցի
գիտնական Գէորգ Յովհաննիսեանն, յորմէ Զօհրապ յամին 1792
զանոնք ընդունեցաւ: Փարիզու ազգային մատենադարանին մէջ վիս-
թոնեանց տպագրութեան մէջ անցուցած օրինակ մի կը պահուէր Զօհ-
րապի 29 թիւ հայերէն ձեռագրի յաւելուածով նշանակուած պատ-
րաստութիւնը մեծ առաւելութիւն պիտի սոտանար, եթէ յայտնուելու
մինէր, զի անտի կարելի էր իմանալ թէ որ ձեռագիրն էր այն տար-
բերութիւնքը ներկայացընողը. վասն զի մինչեւ ցայժմ՝ հրատարա-
կուած Մովսիսի գործոց և ոչ միոյն մէջ կարելի է զանել զայն, ՚ի նկա-
տի առնելով թէ Զօհրապ ըստ բաւականին բաղդատած է ՚ի Ս. Ղա-
զար գտնուած ձեռագիրքն, ինչպէս որ ըրին ցայսօր եղող տպա-

զրողք. այնպէս որ Զօհրապի այս երկասիրութիւնը, ուսկից թագաւորական մատենադարանն Պաւիերայի տէրութեան՝ որ 'ի Մոնաքոյ, Ֆլորիվալին ձեռքով կատարուած և Վիսթոնի ձեռագրին մէջ անցուած օրինակ մ'ունի, այժմ իսկ կարելի է օդտակար ընել:

Աւելի նուազ քան զոր կամէր ներկայացընել Զօհրապի ներկայաց ցուցեր է վենետիկեան 1827ին տպագրութիւնն. ուա մի և նոյն ձեռագրական նիւթը՝ որչափ Զօհրապի և աւելի ևս կարացեր է օդտակար ընել Յիրաւի, Նախնին Գէորգ Յովհաննիսեան, որ 'ի Չըբի թուին Հայոց գրուած ձեռագրին բաղդատութիւն մի զրկեց առ Զօհրապի, (ըստ տեղեկութեան նորին իսկ Զօհրապի, որ կը գտնուի յամին 1792 վիսթոննեան հրատարակութեան փարիզեան օրինակին մէջ), նոյնը այնպիսի մի այլ օրինակ, զրեալ յամին 1775, Միսիթարեանց Ս. Ղազարու վահնին ուղարկած էր արդէն, որ կը գտնուի արդ թուանշանովս 36, թ, և ուստի այս օրինակս պէտք է հաստատելիթէ Չըբ ձեռագիրն (ի լուսանցու էջ 423 բաղդատութիւնը վենետիկոյ 1752ին տպագրութեան օրինակի մը վրայ գրուած է) Գէորգայ ձեռքով եղած բան չէ: Գէորգայ այս առաջին բաղդատութիւնը, Զօհրապի գործածած Ս. Ղազարու երկու մովսիսեան ձեռագրաց և ուրիշ երրորդի մի հետ 'ի միասին՝ կազմած են յամին 1827 հրատարակութեան բնագրին և Պատրիատուրիւնն հիմունքը. և այս չորս ձեռագիրքս առհասարակ ամբողջ մնացածներուն դասուն կը վերաբերին. ուստի ասկէ կը հետեի, թէ գէթ տասներորդ մասն 1827ի բնագրին՝ միւս երեք հրատարակութեանց նախկին բնագրէն կը հեռանայ, որք այս հրատարակութեանս համար բոլորովին առանց նկատողութեան թողուած են: Երբ նիւման 'ի ձաշակ հայկական դպրուրեան (էջ 24) Կ'ըսէթէ 1827ի տպագրութեան համար գործածուած ձեռագիրք «լաւագոյն կերպով մեծ արգիւնք մի յառաջ բերած չեն», գժուար է ըսել՝ թէ արդեօք նա զմեծութիւն քննադատական արգեանց կարգէ գուրս չափով մի չափեր է, եթէ գուցէ պարզապէս 1827ի տպագրութեան մէջ հաջորդած տարրերութիւնն ուուազ թուէն կը հետեցընէ զայն, մերձաւոր հուասարութիւն մի ուզելով զնել մէջ բերուած բնագրին և նախկին հրատարակութեանց բնագրին հետո: Արդ յամին 1827 տպագրութեան Պատրիատուրիւնն այնպան պակասաւոր է՝ քան զոր չէ մարթ երեսակայել, որով և նախկին տպագրութեան բնագրին տարրերութիւնն նշանակուած չեն անդ. ուստի անտի միայն կարելի չէ կազմել այս գաղափարս, թէ որքան փոխուած է այս տպագրութեամբ Մովսիսի բնագրին՝ հնագոյն տպագրութեան բնագրէն: Աստ յէջ 9 նախնական կերպով տարրերութիւնք կան՝ որք բնագրին յէջ 556 'ի թիւ արկեալ են առանց ծրագրի և ծանուցման ձեռագրաց, որք կը պարունակեն զտարրերութիւնս: Սակայն բնագրին կազմակերպութեան համար առաջնորդող ակիզմն էր այն՝ որ կը գտնուի

՚ի բազմութեան անդ չորս օգտամատոյց ձեռադրաց . ինչպէս որ Յառաջարանին մէջ դժուարալուր խօսքերով արտայայտեալ է, որ այժմ՝ ՚ի բնագրին գինելի է : Լը Վայլեան ոը Ֆլորիվալ այս պարզ կանոնին համաձայն՝ յամին 1844 գաղղիերէն թարգմանութեան հետ մէկտեղ վերյպրեալ բնագրին և վերստին հանդիսացուց, բայց դուրս թողլով վենետիկոյ հրատարակութեան տարբերութինը . յորմէ տպա յամին 1844 Փարիզու նոր տիտղոսով տպագրին ելաւ՝ ՚ի վաճառ, զոր սակայն ֆլորիվալի մասնաւորապէս Արվիսի պատմագրութեան բնագրին համար եղած կրկին տպագրութիւնըն 'ի միասին չեն թուեր :

Հարութակելի

ԱՐՃԵՆ ԳԵՏ . ՔԱՂԱՔ ԵՒ ԵԿԵՂԵՑԻ Ի ՌՈՒՄԵՆԻԱ

ԴԱՅԱԹ . — Առաջիկայ յօդուած՝ համառոտութիւն է B. P. Hasdeu ռումեն բանասիրին յօդուածի մը, զոր ուղարկած է առ մեզ՝ ծանօթ ազնիւ բարեկամով Պ. Գրիգոր Մ. Պըյըթէւան՝ փաստաբան Պուլքըցի, որոյ կը վերաբերն նաև սակաւառող ծանօթութիւնըն՝ զորս աեղ աեղ կը գտնեն ընթերցողը՝ Մ'կը՝ ոչ միայն մեր բարեկամին համաձայն՝ բանագրանեալ կը համարիմք նեղինակին մէջ ընթաց համատրքի, մասնաւոն ՚ի հայերենի սոտուգրամնութիւններ (որը ուրեք ուրեք ծաղրական ևս թուին), այլ և բալորովմին անհիմ՝ այնքան նշանաւոր շնչեթի մը՝ հայկական դրույթին ունենալ, որոյ ոչ այլ ինչ հաւատութիւն մէջ կը բերուի՝ բայց եթէ պատահական նմանամայնութիւն մը, որ չունի ժառանգաւուն - Լեզուագիտական արժէք : — Աղդային բանասիրաց կրնաց հետաքրքրական լինել յօդուածի մէջ յէշտալ քանի մի տեղեկութիւնք հայկական գալթիկանութեան կրայ ՚ի Ռումենիա :



ԵՂԻՆԱԿՆ (Գ. Հըժտեւ) բառագիտական քննութեամբ կը հաստատէ թէ Արմէշ անուան էլ վերջաւորութիւնը ռումենական ածանց մը չէ, ինչպէս կը գտնենք այլ ածանց սումենական ծագմամբ՝ զանազան տեղեաց և անձանց անուանց մէջ : Արմէշ բառն ամբողջութիւն մ'է, առանց ուռմենական կազմութեան, և օտար լեզուէ առնուած բառ է :

Այս անուան կը արուի քաղաքի մը և գետի մը . այս գետն օտար երկրէ չանցնիր . ՚ի Ռումենիա կը սկսի իւր ակնն (Ալբինա լեռնէն), և կը թափի ՚ի Դանուբ, մերձ յօրտենիցցա . ուստի և կրցաւ փոխել իւր հին անունը բոլոր երկայնութեամբ՝ մեր սահմանաց վրայ կատարուած պատահարաւ մը :

Այս պատահարն եղաւ հայ գաղթականութեան մը այս գետին եղերքն հաստատուիլը, որ գալով Ալբիչոյ և հիմնելով սոյն անուամբ